

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Կոստանդնուպոլիս Տաճկերեւ առևան պատմութիւն :

Ա Երջին մահագուշակ ժամը զարկած էր կոստանդնուպոլսոց համար . սուլդան ԱՇԽԵՄԻՄ Բ պաշարեց մայրաքաղաքը ըստ ոմանց 300,000 և ըստ այլոց 150,000 զօրքով :

Այս քաղաքին չքեղ մեծութիւնը , ամուր դիրքը , իր ունեցած փառաւոր պարծանքները , իրեն թանձր պարիսակները , իր սպառնալից աշտարակները , խորունկ խրամները , այն երկու ծովերը՝ որոնք իրեն պաշտպանութիւն էին և զորոնք ինքը իրարու հետ կը միացընէր , վերջապէս ցամաքի կողմը պաշտպանող բերդերը՝ զինքը ամենայն կերպով դեռ ինչուան այն ատեն ալ անառիկ կ'ընէին : Երեսուն անգամ պաշարուած էր այս քաղաքս , և երեսուն անգամ ալ իր պատուարներուն վրայէն պատերազմելով փախուցած էր Տաճկաց և բարբարոսաց աշարկու բանակներ , ու այրեր էր անոնց նաւատորմիղները : Իայց այս միջոցին ամէն բան փոխուած էր , բաց ՚ի իր արտաքին երևոյթէն , ու այս հըսկան անհոգի դիակ մըն էր . իրեն բարձր պարիսակները քաջ բազուկներու կարօտ էին որ պաշտպանուին . այդ բազուկները թշնամոյն դէմ տարածուելու տեղ՝ միայն դէպ ՚ի երկինք կը բարձրանային գթութիւն խնդրելու համար :

Իայսրը աշխարհագիր մը ընել տալով մայրաքաղաքին մէջ՝ իմացաւ որ 200,000 բնակիչ ունէր . բայց երբոր քաջասիրտները համբելու կարգն եկաւ , հազիւթէ 4,970 պատերազմող գտնուեցաւ , որոնք դեռ արժանի էին Հռոմայեցի կոչուելու՝ ինչպէս որ իրենք զիրենք կ'անուանէին , և ուրիշ 2,000 օտարազգի զինուորներ ալ միաբանեցան այս պատի քաջաց խմբին հետ :

Տաճիկները տասնըսորս մարտկոցներէ՝ աւելի կը դողդղացընէին քաղաքին

պարիսակները , քան թէ մեծ վնաս մը կը հացընէին . որովհետեւ այս ահաւոր արշեստու դեռ նոր ծնած էր : Յունաց 7,000 պատերազմողները , որոնք իրաւցընէ իմերմոպիկեայ դիւցազանց հաւասար ըսուելու արժանի էին , 300,000 մարդկանց դէմ այնպիսի քաղաք մը կը պաշտպանէին , որուն շրջապատը Ֆ փարսախ էր : Ի՞նչի օրերը փոխանակ պարիսակներուն մէջ վախկոտութեամբ կենալու՝ յանդգնութեամբ դուրս յարձրկեցան , զարնուեցան քաղաքը պաշրողներուն հետ , ու հարթայատակ կործանելով անոնց պատնէշները՝ թըշնամոյն զօրքը սարսափով լեցուցին : Իայց կոստանդնուպին կայսրը իր ըրած վնասները տեսնելով՝ շուտով իմացաւ որ այսպիսի յաղթութիւններով փոխանակ վաճանգը հեռացընելու՝ կործանման աւելի կը մօտենար , և թէ քսան տաճկի մահը չէր կրնար համեմատուիլ իր սակաւաթիւ բերդապահ քաջ զօրքէն մէկու մը մահուան հետ :

Յոյները երբոր ալ գաղթեցան Տաճկաց վնաս տալին , անոնք ամրացուցին իրենց պատնէշները . իսել մը աշտարակներ կործանեցին , առաջին պարիսակները շատ վնասեցին , և սանդուխներով փորձեցին բերդին վրայ ելլել . մէկալ կողմանէ ալ ականահատներ կ'աշխատէին գետնին տակէն գաղտնի ձամբայ մը բանալու : Լոյն միջոցին 100 ցռկանաւ և ուրիշ 200 նաւեր ջանացին կրտելու այն շղթան որ նաւահանգստին անցքը կը գոցէր ու ներս մտնել :

Իսկ պաշարուողները անձրեւի պէս նետեր , հրացանի գնտակներ ու ռումբեր կը թափէին յարձակողներուն վրայ և ժայռի զանգուածներ ու մեծամեծ երկանաքարեր կը գլորտըկէին վրանին : Յունական կրակը այրեց լափեց փայտաշէն աշտարակներն որ սուլդան ԱՇԽԵՄ մէտ պատուարներուն դիմացը շինել տուած էր : Յունաց նիզակներն ու տէսդերը խրամներուն մէջ կը գլորտըկէին բազմութիւն Տաճիկներու , որոնք բանի տեղ չընելով ու և իցէ արգելք՝ ինչուան պատերուն տակ կու գային :

Այն միջոցին որ այս անընկճելի պատերազմը երկու կողմաննէ հաւասար կատաղութեամբ կը շարունակէր, Տաճկաց գունդ մը ականահատներէն առաջնորդուելով ստորերկրեայ ձամբու մը մէջ մտան ու առաջ կ'երթային՝ անհամբերութեամբ ցանկալով քաղաքին մէջտեղը ելելու . բայց լուանիթ ձարտարապետը ասոնց ոսնաձայնն ու հարուածներուն բախինը լսելով՝ ինքն ալ ուրիշ ական մը փորել տուաւ, առջենին ելաւ, պատերազմեցաւ, կրակով ու ծուխով ծածկեց և բռնադատեց փախչելու :

Լաւահանգստին շղթան Տաճկաց նաւատորմղին համար անյաղթելի դժուարութիւն մը եղաւ . Յունաց ցըռկանաւերը այս ապաստանարանին մէջ կեցած՝ մեծ վնաս հասուցին ու ցրուեցին թշնամեաց նաւերը . հազարաւոր Տաճիկներ փոխանակ խրամները անցնելու իրենց դիակներովը լեցուցին զանոնք, և այս դիակներուն դէզերը իրենց ընկերակից զինուորներուն արիւնը պաղեցուցին : Ո՞յ մ'ալ յանկարծակի օդին մէջ լուսաւոր երևոյթ մը տեսնուեցաւ . Տաճիկները սարսափած չարագուշակ նշան մը սեպեցին ասիկայ, իսկ ընդ հակառակն Յոյները իբրև փրկութեան ու յաղթութեան աւետաբեր նշան . վերջապէս բաղդը քրիստոնէից ձեռքը տուաւ յաջողութիւնը, և Տաճիկները սաստիկ յոգնած ըլլալով՝ մտան նորէն իրենց ամրութիւններուն մէջ, և օրհասական քաղաքը տեսաւ դարձեալ յաղթութեան բարենշան օրմը :

Երկրորդ օրը պաշարողները ուզեցին յարձակմունքը կրկնել . բայց սուլդան Ո՞յէչէմմէտ զարմացաւ մնաց՝ երբոր արշալոյսը բացուելու ատեն տեսաւ որ անխոնջ կայսրը գիշերը ցորեկ դարձուցեր էր աշխատութեամբ . Յոյները նորօրինակ արագութեամբ մը պատառուածքները գոցեր էին, պարիսպները նորոգած ու աշտարակները նորէն շինած :

Սուլդան Ո՞յէչէմմէտ ժողովք մը ը-

րաւ ու սիրով ընդունեցաւ անոր կարծիքը՝ իր մոքին համաձայն ըլլալուն . բայց պատերազմի կրկնելէն առաջ բանագնացութիւն մը ըրաւ . առաջարկեց լուատանդին կայսեր՝ որ եթէ լուստանգնուպոլիսը Տաճկաց տայ, բոլոր Յունաստանի ու Պելոպոնեսի վրայ խաղաղութեամբ կը թագաւորէ : Բայց կայսրը “ Կամ իմ մայրաքաղաքս պիտի փրկեմ, ըսաւ, կամ անոր աւերակներուն տակը կը թաղուիմ . հարկ մը տալու չափ միայն կը զիջանիմ ” : Երբոր այս պատասխանը Սուլդանին հասուցին, կանչեց անիկայ բարկութեամբ . “ Ո՞րդուըննամ յանուն մարգարէին (Ո՞ահմէտին) որ լուստանգնուպոլիս կամ աթուս պիտի ըլլայ կամ գերեզմանս ” :

Լոյս խօսքերէն վերջը Եկնիչէրիները պատերազմի հրաւիրեց . հրատարակեց ամենուն որ ընդհանուր յարձակում մը պիտի ընէր մայիսի 29^{ին} (1453) . և որպէս զի յաջողութեամբ լմնայ պատերազմը, ծոմապահութեամբ ու լուացմամբ՝ անցընել տուաւ նախընթաց գիշերը բոլոր զօրքին : “ Յոյն իրիկունն ու գիշերը վրանները և պատուարները լուսաւորութիւն ըրին . Քէրվլները բոլոր բանակին մէջ վերվար կը պտրտէին, և կարծես թէ ամբողջ բանակը մզկիթ մը դարձեր էր . իսկ իմաները իրենց աղօթքովը զօրաց կրօնական նախանձայուզութիւնը կը վառէին : “ Ո՞յդ պիղծ քաղաքին մարդիկ ները, կանայքն ու հարստութիւնները ձերն են, ըսաւ սուլդան Ո՞յէչէմմէտ . Ես ինծի համար թագաւորական գաշն ու շէնքերը միայն կ'առնեմ. անոնք որ ուրիշներէն առաջ պարիսպներէն անցնին՝ փառքով ու պատուով պիտի լեցընեմ ” : Լոյս խոստմունքը, փառաց տենչը, և հաճոյից ու աւարառութեան անյագծարաւը շարժեցին՝ պատերազմական ոգով բռնկցուցին զօրքը :

Կնկեց ետքը մէկէն սուլդան Ո՞յէչէմմէտ այնպիսի մեծ գործողութեան մը

ձեռք զարկաւ , որ մարդուս մտքէն չանցնիր , և պատմելու բան չեր՝ թէ որ այն ատենի ամէն պատմագիրք նոյն բանը չհաստատէին : Այստիկ նեղացած ըլլալով որ նաւահանգիստ մննելու արգելք կար դիմացը , բոլոր նաւերը ցամաք քաշել տուաւ . անհարթ , լեռնոտ , մացառուտ և երկու փարսախի երկայնութեամբ ձամբան շտկեցընել տուաւ , ու տախտակով պատելէն ետքը գետինը՝ վրան ձարպ քսել տուաւ : Իւաւատորմիղը այս սահուն ձամբուն վրայէն քաշեցին ու Լալադայի ետևէն պրտըցընելով՝ բոլոր նաւերը ներքին նաւահանգիստը իջեցուցին : Ի՞ս հիանալի գործողութիւնս զօրաց բանակի մը ու գիշերուան մը աշխատութեամբը կատարուեցաւ :

Ի՞ւաւատը Հյոյները սարսափեցան մը նացին՝ երբոր պատուարներուն վրայէն տեսան նաւահանգիստը , որ իրենց մի միայն ապաստանարամնն էր , Տաճկաց նաւերով լեցուած : Ի՞այց կայսրը այս վերջին վտանգիս ալ իր անվրդով արիութիւնը չկորսնցուց . ժողվեց իր զօրքերը , գումարեց բոլոր մեծամեծներն ու ծերակոյտը , “ Ի՞նկերակիցք իմ , ըսաւ , եկանք այն ժամը՝ որ կամ յետին յաղթութիւննիս կամ յետին վայրիեաննիս պիտի ըլլայ . մեծ են մեր վտանգները , բայց հաստատուն արիութիւն մը ամէն բանի կը յաղթէ :

“ Ձեր նախնեաց դէմ բոլոր աշխարհք զէնք առաւ , ու իրենք նուածեցին զամենքը . շատ դարեր դիմակալեցինք Պարսից , Արակինոսաց , Ակիւթացւոց , Իուլզարաց , Հոնաց և անթիւ բարբարոսաց անընդհատ յարձակմանցը : Ի՞յն իսկ այս Տաճիկներն որ հիմա զմեզ կը զարնեն՝ շատ անգամ յաղթուեր են մեզմէ . մեր ներքին երկապառակութիւնները իրենց զօրութիւն կու տան . միաբան ըլլանք , ու կը տեսնէք որ անոնք չեն կրնար մեզի դիմակալել :

“ Տաաը քսան անգամ մեր պարհաներուն տակը իրենց զօրութիւնը խորտակած է . քիչ ատեն է որ զի՞ու-

րատ՝ մեր ամրութիւններէն հեռացու ցինք . դեռ քանի մը օր է ձեր քաջութեամբը Ո՞է հէմմէտին զօրքերը վըուընտեցինք . մեր խրամները , մեր դաշտերը և նոյն իսկ իրենց պատնէշներն ալ՝ իրենց վիրաւորեալներովն ու մեռածներովը ծածկուած են : Ի՞ս նոր յարձակմունքն որ Առողանը կը պատրաստուի մեզի դէմ ընելու՝ վերջին յուսահաստական փորձն է :

“ Լուրոպա ահաւասիկ ոտք կ'ելլէ մեզի օգնելու . Հունիատ սպարապետը իրեն Անկարացիներովը կը մօտենայ . Ո՞ւնետկեցւոց նաւախումբը ծովը կրտրելով մեզի օգնելու կու գայ . օր մըն ալ արիանանք , և ալ ամէն բան կ'ազատի :

“ Պաշտպաննենք այն բանները , որոնք մարդկանց համար սրբազնն են , այսինքն մեր կրօնքը , մեր հայրենիքն ու մեր ազատութիւնը . այսպիսի գործողութեն մը ձեռք զարնելէն ետքը , արժանի ըլլանք աստուածային պաշտպանութեան՝ մեր յանցանքները խոստովաննելով և ապաշխարելով : Ի՞հաւասիկ ես ձեզի օրինակ կու տամ . թէ որ մէջերնէդ մէկուն անիրաւեր եմ՝ իբրև թագաւոր , իբրև եղբայր , իբրև քրիստոնեայ , թողութիւն կը իննդրեմիրմէ :

“ Փառքը մեզի կը սպասէ , հայրենիքը զմեզ կը կանչէ , մեր դիւցազանց ստուերները մեզի կը նային . Հապա առաջ երթանք : Լու ձեզի հետ միատեղ պատերազմի ամէն վտանգներուն մասնակից կ'ըլլամ , ինչպէս նաև յաղթութեան ամէն բարեացը . բայց թէ որ կոստանդնուպոլիս երթայ , թէ որ իմքաջ ընկերներս մեռնին , ես անոնցմէ ետև ալ չեմ ապրիր , ” :

Ի՞ս Ճառին , որ կայսերութեան իյնալուն վրայ դամբանական մըն էր , արտասուզք և հէծութեամբ միայն պատասխանեցին . ամենքն ալ երդուընցան կամյաղթելու կամ մեռնելու :

Տաճկաց թնդանութներուն ձայնը լսուեցաւ , ու պատերազմի նշանը տրուեցաւ : Կոստանդին մէյ մը պալատը գը-

ւ Մէհմէտ Բ սուլդանին հայրը , որ Յունատանի մէկ մասին տիրեր էր :

նաց, գրկախառնեցաւ իր լնտաննեաց հետ, զէնքերը հագաւ, և քանի մը վայրկենէն ելաւ կայսերական պալատէն, զոր մէյ մ'ալ պիտի չտեսնէր:

Աշալոյսն որ ծագեցաւ՝ Տաճիկները թէ ծովին և թէ ցամաքէն սկսան ընդհանուր յարձակմունքը. իրենց բոլոր թնդանօթները մօտիկցան պարիսպ ներուն. ցոկանաւերուն առաջքներն ու պարիսպները ելելու համար կանգնուած սանդուխները կը վախցընէին որ նաւահանգստին պատուարները վտանգի մէջ են. Տաճկաց գունդերը այն պէս խիտ առ խիտ, այնպէս յաջորդաբար առաջ կու գային՝ որ պատմագիր մը երկայն ձիգ չուանի կը նմանցընէ զանոնք:

Պարիսպները որ արտորանօք նորոգուած էին, թնդանօթի հարուածներուն զդիմանալով՝ լայն պատառուածքներ բացուեցան, որոնցմէ Տաճիկները խմբովին ներս յարձակեցան՝ կամ յաղթութեած պսակին արժանի ըլլալու, կամ կրօնից վրայ մեռնելու տենչալով: Խոտանդնի ամսերկիւղ ընկերները, զորոնք կործանելու աւելի գժուար էր քան թէ քաղաքին բերգերը, ետև մղեցին այս առաջին յարձակովները, կրակ թափեցին վրանին և խրամներու մէջ գլորտը կեցին. այս վերջին պատերազմիս մէջ կարծես թէ հին աշխարհքի զէնքերը նոր աշխարհքի զէնքերուն հետ միաբանած՝ վնասելու և պաշտպանելու միանգամայն կը ջանային կայսերաց քաղաքը: Խրկինքը նետերու բազմութենէն չէր երեար, և բաղիստրով՝ նետուած ժայռի անհեթեթ կտօրներուն ձայնը, հրացանի գնտականերուն սուլեն ու թնդանօթներու ահաւոր ճայթմունքը մարդուս ականջը կը խցընէր:

Պատերազմին տեղէն ելած փոշին ու մուխը պատերազմողներուն չորս դին մթընցուցեր էին. բայց վայրկեանը մէյ մը վառօդին ու յունական կրակին բոցով վը լոյս մը կը ցողար օղուն մէջ: Ի՞մէն կողմանէ աղաղակ կար. անէծքներ,

1 Պատերազմական հին գործիք մըն է, որուն գրայ խօսած ենք Օրագրիս մէջ, Հա. ՃԱ. Էջ 17:

աղօթքներ կը լսուէին, ժողովուրդը ուսք հանելու զանգակներ կը զարնուէին, պղինձներու բոմբիւն, զէնքերու շառացմոնք, ատելութեան ու վրէժիւրնդրութեան գոչումներ, սրածայն փողերու, պատերազմական երգերու և մեռնողներու հեծեծանաց ձայն: Առլդան ԱՌէհմմէտ քաջալերեց իրեն յաղթուած զինուորները, և նոր զօրքեր յարձակումը կրկնեցին: Անքը գլուխնին կեցած՝ իրեն զօրաւոր ձայնովը անոնց նախանձայուղութիւնը կը գրգռէր. իսկ ետևնին ալ դահիճներ կեցած էին, որպէս զի կամ պատառուածքներուն մէջ մեռնին կամ փախչելու ատեն:

Տաճկաց գունդերը շարունակ կրակ կը թափէին պաշարելոց վրայ, որոնք կ'արհամարհէին թնամեաց ձիգնը. խրամները որ հազարաւոր դիակներով լեցուած էին, կամրջի տեղ ծառայեցին ետևէն եկած զօրքերուն: Իսյոց կատանդին նորէն Հյոյները բորբոքեց՝ որ վերջին ջանք մը ընեն ու իրենց կրօնքը, իրենց թագաւորն ու իրենց հայրենիքը փրկեն, և յարձակեցաւ կատաղաբար պատառուածքէն գուրս, զարկաւ ջարդեց ցիրուցան ըրաւ յարձակողները, և ստիակեց զանոնք բանակնին լաւ մը հեռացընելու քաղաքէն:

Այսչափ յաղթութիւններէ եաքը ալ քրիստոնեայ գիւցազանց թևերուն քաջութիւնը կտրեր ու արիւնը երակներնուն մէջ պաղեր էր. որավշետեւ թնամեաց անթիւ բազմութիւնը միշտ ետեւ ետեւ կ'աւելնար: Այս միջոցին Ակնիչերիները, զորոնք սուլդան ԱՌէհմմէտ պահեստի զօրք ըրած ըլլալուն՝ դեռամեննեին չէին պատերազմած, տեղերնէն շարժեցան, ու սկսան դէպ 'ի առաջ գալ. սուլդան ԱՌէհմմէտ ձիով առջևնէն կ'երթար՝ լախտ մը ձեռքը, և ընտրեալ թիկնապահներու խումբ մը չորս դին առած էր. ճայնով ու ձեռվ կը փութացընէր զանոնք. դիակներու կոյտերը օգնեցին զօրքին պարիսպներուն վրայ ելլելու. և պատերազմական երաժշտութիւնը ահաբեկելոց աղաղակը ու վիրաւորելոց հեծեծանքը գոցե-

լով՝ յարձակողներուն ոգի կու տար :
 «Հոյները մէկտեղ միացան ու բոլոր ի-
 րենց զօրութիւնը այս վերջին վտանգին
 դէմ սկսան գործածել . [Ծնդանօթնե-
 րուն որոտմունքը, սուրերուն և գաշցն-
 ներուն բախմունքներուն շառացրւնը՝
 իրենց շփոթութիւնը կ'աւելցրնէին :
 Հասան անուամբ զարմանալի ուժով
 եէնիչէրի մը՝ ամենէն առաջ յարձակե-
 ցաւ պարսպին ակռաներուն վրայ . բայց
 շատ սուրելիէ վիրաւորուելով ու շատ նի-
 զակներու հարուածներ առնելով՝ վար
 ինկաւ . ոտք ելաւ դարձեալ, մտաւ
 պատնէշը, և նորէն վար ինկաւ՝ մեռած,
 բայց յաղթական : Իրեն ետեւէն սկսան
 ներս մտնել վրէժխնդրութեան ոգւով
 ծարաւի մարդկանց խուռն բազմու-
 թիւն մը, և իրենց թուովը յաղթե-
 ցին քաջասիրտներուն . առաջին պա-
 րիսաները առնուեցան . վերջապէս
 դժբաղդ դիպուած մը նոյն օրուան վի-
 ճակը որոշեց, վասն զի Ճ'իւսդինիա-
 նի՝ զօրավարը վիրաւորուելով՝ չկը-
 ցաւ ալ ձեռքը զէնք շարժել . ընդունայն
 տեղը կոստանդին իրեն առջելը կը գը-
 նէր վերահաս վտանգը, հեռացաւ ա-
 նիկայ պատերազմէն, ու նաւակի մը
 մէջ մտնելով՝ դէպ ՚ի Արշակեզագոս-
 ձամբայ ելաւ, ՚ի պատուոյ ու մահուընէ
 միանգամայն փախչելով : Իրեն քաշուե-
 լէն ետքը՝ զօրաց սիրտը լքաւ . կոստան-
 դին ջանաց զիրենք ժողվել և կարգի
 դրած երկրորդ պարսպին մէջ ճակա-
 տեցընել, բայց ալ մտիկ չըրին իրեն :
 Ամենքը վախերնէն սարսափած՝ նեղ
 ճամբու մը վրայ վազեցին, բայց իրենց
 բազմութենէն անոր անցքը գոցուեցաւ .
 Եէնիչէրիները կատաղութեամբ վրա-
 նին ինկան ու սաստիկ կոտորած մը կու
 տային անոնց, որովհետեւ ալ պատե-
 րազմ չէր . բոլոր այս քաջերը Տաճկաց
 սուրէն անցան :

Կոստանդին յուսահատած սկսաւ
 կանչել . « Ըկայ քրիստոնեայ մը որ իմ
 կեանքս վերցընելով՝ կարենայ ազատել
 զիս գերութեան նախատինքէն, կամ

1 Ամիկայ ճենովացի մըն էր որ 2,000 օտարազ-
 գի զօրքին կը զօրավարէր :

Տաճկաց ձեռքէն մեռնելու վիճա-
 կէն , : Պատասխան տուող մը չեղաւ
 այս խօսքիս . բայց ինքը կայսրութիւնը
 կորսուելէն վերջը վայրկեան մըն ալ
 ապրելուն վրայ չհամբերելով՝ թշնա-
 մեաց գունդերուն մէջ նետուեցաւ ;
 վրէժինդրութեք ծարուած շատ մար-
 դիկներու կեանքը առաւ, և վերջը ինքն
 ալ հարուածներ ընդունելով՝ խուռն
 դիականց մէջ աներեւութացաւ : Այս-
 պիսի փառաւար մահուամբ մը կոստան-
 դին Հունաց վերջին կայսրը արժանի
 ցուցուց զինքը Ա'եծին կոստանդիանո-
 սի անուանը, որն որ այս պետութիւնը
 կանգնած էր :

Տաճկաց յաղթական բանակը մտաւ
 և ցրուեցաւ անթիւ բազմութեք նուա-
 ճեալ քաղաքին մէջ . յիսունընթը օ-
 րուան պաշարում մը մայրաքաղաքի մը
 տասնըհինգ դարերու փառքը կործա-
 նեց . դեռ առջի գիշերն ալ կոստան-
 դնուալովս, որ այնչափ յաղթութեց ու
 յաղթանակաց և բոլոր աշխարհքիս հա-
 րըստութիւններուն տէրն էր, նայողին
 կենդանի պատկելք մը կ'երեւար Ճառլ-
 մայ և Հունաստանի : Բայց մէկ վայր-
 կենի մէջ թշնամոյն սուրը ամէն բան
 աւրեց, ու հին աշխարհքին վերջին
 հետքերը ջնջեց :

Արեամբ կ'ողողին փողոցները . 40,
 000 քաղաքացի սպաննուեցան . 60,000
 ալ շղթայի զարնուեցան : Ա'ի և նոյն
 թշուառութեան մատնուեցան ամենքն
 ալ պատրիկը, արուեստաւորը, քահա-
 նայն, պատերազմողը, իշխանը, մուրա-
 ցիկը, ծերն ու տղան, և արտասուագին
 ընտանեաց մայրերը՝ երկու երկու ինչ-
 պէս որ դիպուածը կը բերէր շղթայի կը
 զարնուեին, և իրենց տէրերուն հա-
 ճոյիցը կը մատնուեին . պալատներ, հիւղեր,
 մենաստաններ հաւասարապէս
 աւարի առնուեցան, և շատ դարերէ
 դիզուած գանձերը յաղթականին ձեռ-
 քը անցան :

Այս աւելմունքն ու կողթապուտը եր-
 կու օր քշեց . վերջապէս արեամբ ու ոս-
 կւով կշտացան յաղթական զինուորները,
 և իրենց կատաղութե ատեն հասարա-

կաց շէնքերուն ալ կասցիննին երկնցընել սկսան . բայց մէկէն սուլդան | | է՛հէմմէտ տեսնուեցաւ և իր ահաւոր խօսքերովը անդորրութիւն ու բարեկարգութիւն հաստատեց . կեանք ու ազատութիւն նորհէց այն ամէն քրիստոնէից , որոնք այդ արիւնահեղ օրերէն խալըսեր էին : Տուներու մէջ ապահովութիւնը հաստատուեցաւ . յաղթուողները կրօնքի ազատութիւնն ունեցան , և իրենց հանգը տուրք մը դրուեցաւ վրանին :

ՍԵԿԻՒՐ

ՀՆԱԽՈՍՈՒԹԻՒՆ

Հին Եղիպտացաց դիակներ զմռելը :
(Տես երես 255)

Իուիէ գիտունը , զորն որ անցեալ անգամ յիշատակեցինք , կ'ըսէ թէ հին մատենագրաց ըսածին պէս՝ ինքն ալերկու գլխաւոր տեսակ մոմիաներ տեսերէ ։ Եղիպտոսի գետնադամբաններուն մէջ . այսինքն մէջ մը անոնք՝ որոնց մարմինը ձղքուած է , և երկրորդ անոնք՝ որոնց մարմնոյն դրառւանց ամենեին դպած չեն : Տեսնենք հիմա իր ասոնց վրայ ըրած քննութիւնները :

Դետնադամբաններու մէջ շատ մոմիաներ կան , որոնց քթերուն երկու կողմերը պատուած են ու գլխուն հաղիք ուսկըր՝ կոտրած է . բայց երկրորդ՝ կերպով զմռսուած դիակներուն մէջ կը գտնուին մոմիաներ ալ , որոնց քթերուն է շլլերէնէրը ² ու գլխուն մաղաձև ուսկըրն ալ ամբողջ մնացած են . թերեւս զմռսողները երեւմն ըղեղը չէին հաներ : Բայց այն մարմիններն որ դըրսուանց ձղքուած են՝ ամենեին չերեւար թէ վերջէն կարուած ըլլան , ինչպէս որ Եղողոտոս կ'ըսէր . հապա ձեղքուած .

1 Գլ . Os ethmoide. Ասիկայ գլխուն սկաւառակին ութը ուսկըներէն մէկն է , որ քթին արմատին կը յենու :

2 Եղջիւէի կ'ըսուին քթին խոռոչին մէջ եղած այն ամենանուրբ ոսկըոտ թերթերը , որոնք եղերածն գալարուած են :

քին երկու ծայրերը իրարու մօտեցուցած են , որոնք չորութենէ պաշտպանուելով չեն աւրուիր :

Ի՞աջին կերպով զմռսուած դիակներուն մէջ ալ իրարմէ տարբերութիւն մը կայ . ասոնցմէ ոմանք բալասանի տեսակ գոյացութիւններով չորցուցած են , ոմանք ալ աղոտած : — Ի՞ալասանի տեսակ ու անդացուցիչ գոյացութիւններով չորցուցած մոմիաներէն ոմանք անուշահոտ խէժերով լեցուած են , այլք ալ ասփալգով և կամ կուպրով : Ի՞նուշահոտ խէժերով լեցուած մոմիաները ձիթագոյն են . մորթերնին չոր ու կակուղ է . դէմքերնուն գծագրութիւնը շատ լաւ պահուած է , անանկ որ կարծես թէ կենդանի են այս դիակները . ակռանին , մազերնին ու յօնքերը ամենեին վնասուած չեն : Ի՞յս տեսակ մոմիաները թեթև են , դիւրաւ պատառնին կրնաս բանալ ու դիւրաւ ալ կը քայքային . քանի որ չոր տեղ կը պահուին՝ չեն աւրուիր , բայց պատառնին բանաս ու օդին դիմաց որ դնելու ըլլաս՝ շուտով թացութիւն կ'առնեն ու քանի մը օրուընէ ետքը անախորժ հոտ մը դուրս կու տան : Իան ասոնց մէջ որ բոլոր վրայի կողմերնին ուկեզօծած է , ոմանց ալ մէկ քանի անդամները . և ոսկեզօծ մոմիաներ լեցուն են : — Իսկ կուպրով լեցուած մոմիաներուն գոյնը սեի կը զարնէ . մորթերնին պինդ է ու փայլուն . դէմքերնուն գծագրութիւնը ամենեին աւրուած չէ : Ի՞սոնք չոր են ու ծանր , հոտ չունին , պատառնին գժուարաւ կը բացուի ու իրենք ալ դիւրաւ չեն քայքայիր . և գրեթէ ամէնն ալ մասամբ ոսկեզօծած են . այս տեսակ մոմիաները շատ ձարտարութեամբ ու մասնաւոր խնամքով զմրուած կ'երեւան . այդ լաւ յատկութիւնն ալ ունին՝ որ խիստ գժուարաւ կ'ապականին ու օդուն խոնաւութիւնը ամենեին իրենց չեն քաշեր :

Իսկ այն մոմիաներն որոնց մարմինը զբառանց ձղքուած է ու աղոտած են , ասոնք ալ կամ խիժային գոյացութիւններով և կամ ասփալգով լեցուած են :